

կի՞ն մէջ:

Ահա հայոց պատմութենէն դրուագ մը:

Անմահն Կոմիտասի համազայնօրէն վաս-
սարանութեան օրերն են: Երեւանը, ամբողջ
Հայաստանը ցնծութեան մէջ են, որուն մաս-
նակից են Խորհրդային Միութեան հանրա-
պետութիւնները: Հատորի հեղինակը իր առա-
ջին տհանդիպումը ունեցած է մէծարուղի
տաղանդաւոր աշակերտին եւ իր ընկերոջ Միհ-
րան Թումանանեանի, որը զժբաղդարար ու-
կար է եւ քժիչներու խորհուրդով իր բնա-
կարանէն պիտի հետեւի իր սքանչելի ուսուց-
չի մէծարանքի տօնին: Բայց պետութիւնը ա-
մէն կարգադրութիւն ըրած է իր բնակարանէն
հետեւելու մէծարանքի ցոյցերուն եւ հաճո-
յալալու: Այս կարգադրութիւնը եղած է ա-
նոր հիւանդութիւնը աւելի չծանրացնելու հո-
գածութեամբ:

Հանդիսութեան բոլոր օրերուն հատորին
հեղինակը հետը տարած է իր բնթերցողները
ուր որ զնացած է ու տեսակցութիւն եւ զրոյ-
ունեցած հին ու նոր փառքերուն, մէծու-
թեանց որոնցմով հայութիւնը կը պարծի, օ-
րինակ՝ վ. Համբարձումեան, Օհանջանեան,
Զեքիչեան, Հասրէթեան, Մահարի, Կապու-
տիկեան եւ այլն:

Հայութեան համար պատուարեր է երբ
յուշամտեանի հեղինակը կը խօսի իդական
սեոի պատուաինդրութեան, պարկեշտու-
թեան եւ տոհմային հիւրասիրութեան մա-
սին: Նուազ ուշագրաւ չէ նոր սերունդի հայ-
րենասիրութիւնը հայրենիքին օգտակար ըլլա-
լու համար:

Առանց կանգ առնելու հատորին մէջ տեղ
դտած Ավիւռքահայ ուսանողներու մի քանի-
ներու տղեղութեանց, հայրենիքը վարկարե-
կող, զայն չարաչահող, ամօթի զգացումէն
մէրկացած, որոնք հատորի հեղինակը ընկե-
րութեան զգուելի առնելունք կ'անուանէ, ներ-
կայ ըլլանք տօնակատարութեան եղրափակիչ
նիստին, զումարուած Նոյեմբեր 2ին, Պետա-
կան Ակադեմիայի Դահլիճին մէջ, ուր ներկայ
են գիտնականներ, գրագէտներ, թատրական
դործիներ, կառավարական պաշտօնեաներ,
Առվետական Միութեան հանրապետութեանց
ներկայացուցիչներ:

Օրուան հանդիսութեան կ'առենապետէ
Տոքթ. Աեւակ, համաժողովին հանդամանօրէն
կը ներկայացնէ բոլոր խօսողները, եւ ամէնէն
վերջ խօսք կուտայ հատորին (գրախօսուող)

ՏՈՔԹ ԱՐՄԷՆ ՃԷՐԷՃԵԱՆ

ԵՒՐՈՊԱ ՄԵԿՆԵՑԱԻ

ՄԵԾ հաճոյքով աելեկացանք թէ Փրոֆե-
սոր-Տոքթ. Արմէն Վ. Ճէրէճէնան՝ կրթական
նախարարութեան կողմէ պարզեւատրուած
«Կիմնը» ուղղ մը՝ Ապրիլ 8ին մեկնած է Եւրո-
պա: Ան պիտի այցելէ ասանեակ մը Երկիր-
ներու համալսարաններն ու մշակութային
հաստատութիւնները պատրաստելու համար:

1. Բաղդատական մէջոտարանութիւն օ-
տար լեզուներու ուսուցման: (*)

2. Բաղդատական քննարկութիւն կրթա-
կան սիստեմներու եւ վարչու-
թեանց: (*)

Լեզուաբան եւ պատմաբան յարգելի փրո-
ֆեսորը պիտի մասնակցի նաեւ լեզուաբաննե-
րու Միջազգային Համաժողովին, որ տեղի
պիտի ունենայ վիճնայի մէջ, Յուլիս 2-6:

Իր Տիկինը, Բերսարէ Ճէրէճէնան, կ'ընկե-
րանայ իրեն:

Կը մաղթենք իրենց բարի ճանապարհ եւ
յանողութիւն սոյն համամարդկային ճեռնար-
կին առթիւ, որ, վատահ ենք, պիտի ունենայ
նաեւ իր պարզային օգուտները:

(*) 1. A Comparative Methodology of Foreign
Languages.

(*) 2. A Comparative Survey of School Systems
and Administrations.

ԿԱՐԴԱՑԵՅԻ՞Ք ԵՒ ՏԱՐԱԾԵՑԵՅԻ

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»


Հեղինակին, որը չեւանելով Կոմիտասի մէծու-
թիւնը կը յայտնէ չնորհակալութիւն իր եւ իր
ընկերներու կողմէ հայրենի կառավարութեան
եւ ժողովուրդին իրենց հիւրասիրութեան, հո-
գածութեան համար:

Իսկ այս տողերը զրոյն ալ լրացնելով գե-
ղեցիկ մատեանի ընբերցումը, որ իր հոգեկան
վայելքը կատարեալ ըրաւ տանելով զինքը ե՛ւ
ծիծնոնակարերդ ե՛ւ Սարտարապատ ե՛ւ հա-
յութեան հաւատքին Բերդը, կը յայտնէ խո-
րունկ չնորհակալութիւնը սիրուած զրապէ-
տին՝ Յակոբ Յ. Ասաւուրեանին:

ՍԱՐԳԻՍ ՏԻՐՈՒՆԻԻ ԱԻԱՆԴՆԵՐՈՎ

Թիֆլո ՍԻՄՈՆԵԱՆ

Անհատներու եւ հաւափականութիւններու ստեղծած աւանդները չեն մոռցուիր, երբ զանոնք պահով՝ զարգայնով՝ եւ անոնց վրայ դուրսուրացողներ շարունակեն զոյստեւել...: Նոր այժմէութիւն առաջ աւանդներուն...:



Սարգիս Տիրունի

Արդարեւ, Սարգիս Տիրունիի անվեհեր զարգախարապաշտութեան, անսակարկ հայրենասիրութեան, աննման խիզախութեան եւ սպային բարձրակոյն զիտակցութեան աւանդները վաս ու կենդանի կը մնան հայկեանքն ներս՝ որովհետեւ զինք ծնող կուսակցութիւնը կենդանի զործոն մըն է հայկական սփիւրքի հանրային բեմին վրայ: Արովհետեւ, իր զարգախարներուն եւ սկզբունքներուն ամբողջական հաւատարմութիւն յայտնած, իր անունը կրող ուսանողական երիտասարդական կազմակերպութիւնը՝ կը շարունակէ ընթանալ իր աւանդներով:

Հայկական սփիւրքի կազմաւորման առաջին կազմակերպիչներն է Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան գրօշին տակ զործած անձնըւէր զեկավարը, ազգային զործիչը, պերճախօս Հոկեառը, խիզախ հրապարակադիրը եւ Երթական նուիրեալ ժամկը, որ միաժամանակ եղաւ Սարգիս Տիրունին:

Մինչեւ իր եղերական ժամը, զարգախարական պատնէչի վրայ, Սարգիս Տիրունին նըւիրուցաւ հայկական սփիւրքի երկու կարեւուր կեղրոններուն՝ Սուրբիոյ Երանեանի առաջական պատմութեան էջերուն մէջ:

Հայութեան ազգային զիմապրականութեան կառոյցներուն ամբապնդման՝ հայ զարոցին, ազգային հասարակական զարոցին, հայ մամուլին եւ հայրենիքի կենդանի իրականութեան մէջ տեսնելով՝ ազգապահուման վսեմ զարգափարին իրականացումը: Հայկական ըստիւրքի հասարական ու զարգափարական մտքի այն առաջնորդութեան զոյտութեան իմաստը՝ առաջին մէկ օրէն նուիրուելով եւ լծուելով Խ. Հայստանը սփիւրքահայութեան մէջ ծանօթացնելու հայրենասիրական պայքարին...: Եւ ասիկա, այնպիսի ըրջանի մը, երբ Խ. Հայստանի ներկայ վարչաձեւը կը նետէր խարիսումով յատկանշուող իր առաջին քայլերը: Այնպիսի ըրջանի մը, երբ սփիւրքահայութիւնը ոչ միայն «տաք» չէր բոլորովին հայստանի հանդէպ, այլև թերահաւատութեամբ ալ կը մօտենար անոր յետաղայ զարդացման նկատմամբ: Հայ կեանքի համար դժուար պայքաններու մէջ, Սարգիս Տիրունին ահաւատաց հայրենիքը՝ եւ հայութեան լուսաւոր ապարային: Կը սպասուի, որ իր հայրենասիրական այս զիծին ճշմարիտ զնամասութիւնը արուի ներկայ հայրենիքն ներս, որուն արժանի է լիովին:

Գաղափարական նուիրումին մէջ, հայութիւնը որդեգրած երկրորդ հայրենիքներու ազգային անկախութեան եւ զերշխանութեան հանդէպ եւս, Սարգիս Տիրունին նոյնքան նախանձազրութիւն եւ պայքարի ողիցոյց տուաւ՝ յաձախ հալածանքի թիրախ զառնալով զարութարար տէրութեանց կողմէ: Սուրբիոյ եւ Լիբանանի անկախութեան եւ դեմոկրատական ազատութիւններու համար մզուած պայքարին մէջ, տեղացի արար ժողովուրդներու կողքին, Սարգիս Տիրունիի անունը պիտի մնայ քանդակուած՝ պատմական այդ ըրջաններու զրուելիք պատմութեան էջերուն մէջ:

Ազգային՝ հայրենասիրական մակարդակի վրայ թէ զարգափարական՝ քաղաքական պայքարի մէջ, Սարգիս Տիրունին օգտագործեց բեմը որպէս պերճախօս հոկեառը եւ զրիչը, որպէս խիզախ հրապարակադիրը: Իրեն ժա-

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԵԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Պատուարժան Խմբագրուքին «Ե. Հ.»ի

Յարդելի Պրն. Խմբագրիք,

Հաձեցէք թոյլ տալ երկու խօսք ըսելու անոնց մասին, որ ամէնէն չատ մէկան և թուղթ կ'սպառեն զաղութիս մէջ համապործակցութիւնը իրականացած առանելու։ Սակայն իրենք են որ ամէնէն առաջ կ'արդիեն զայն։

Երանակայութեան պատահած աղէտը ցնցեց ողջ հայութիւնը։ Կուսակցութիւնները մօտեցան իրարու միասնաբար դարձանումի մասին մտածելու։ Գեղեցիկ երեւոյթ՝ ողեւորութիւն ստեղծելու։ Բայց յայտնի եղաւ որ իրարու քով եկողները անկեզծ չեին։ Մէկը սկսու գարձեալ իր հին ունակութիւնը՝ սոսանձին հանգանակութեան կատարելու, իսկ միւսը՝ հին, պատմութեան անցած որբիուր դէպքերը վերահրատարակել, որոնք իրենց առենին փաստերով հերքուած են։

Իրանո՞ն արդարանալ այս երկու կուսակցութիւնները՝ թող ընթերցողը պատասխանէ։

Բայց այս զրոյը կ'ըօէ, որ ազգային աղէտը կը պարտադրէ ըլլալ լուրջ, հին վէրքերը ջրքրելու փորձ չընել. իսկ եթէ պիտի խօսինք, պարտաւոր ենք հաւատք ներշնչել ժողովորդին տոկալու, մեր գոյութիւնը յարատեւելու համար։

Այս է թէլաղըութիւնը ազգային աղէտներու։

ԸՆԹԵՐՅԱՂ ՄԲ

մանակակից եւ դինք րեմէն լսած մարդիկ, բացատիկ տպաւորութեամբ եւ համարումով կը յիշեն բեմական չնորհքներ՝ որպէս ամբոխները գերոց խօսքի վարպետ ճարտասան։ Իր խօսքին հմայքը երկար ժամանակ պահած է իր ներգօր ազգեցութիւնը իր ունկնդիրներուն հոգիներուն թէ զիտակցութեան մէջ։

Խիզախ էւ մարտունակ խմբագրի հրապարական էջերը, յառկապէս «Սուրբական Վամուլին» մէջ, յափշտակութեամբ կարգացուած են մամուլի ընթերցազներուն կողմէ։ Գրած է իր եւ իր կուսակցութեան զաւանած ճշմարտութիւններուն եւ համոզուն մասին։ Եխզախօրէն, պայքարող ողբով։

ԽՈՐԷՆ ՊԱՐՄԱԳԵԱՆ
ՈՉ ԵՒՍ Է

Խորունկ ցաւով խմացանք մահը՝ Սահակեան - լ. Մկրտիչեան Գոլէճի եւ կիլիկեան վարժարաններու Օժանզակ Մարմնոյ հիմնադիրներն եւ անոր երկարամեայ օդտաշատ ասենապեա՝ ընկեր ի. Պարմագեանի, որ տեղի ունեցած է 11 Մարտ, 1979, Կիրակի օր Մառենթընսայր հիւանդանոցին մէջ, Մահքեր, Ե. Ճ.։

Այս տիուր առթիւ, մեր խոր վշտակցութիւնները կը յայտնենք հանգուցեալի այրին՝ Տիկին Շուշան Պարմագեանին եւ իր բուրու հարազատներուն։

«ԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆ»

ԳՐԱԿՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

- 22 ԱՊՐԻԼ 1979 — ԿիրԱԿԻ ԺԱՄԱԿԱՆ 1-ԻՆ ՑԱՀԱԿԲԱԿԱՐԱՆ ԵՒ ՃԱՇ
- Ուստի Հնչակեան Տան մէջ Կը հրաւիրուի ամբողջ համայնքը
- 29 ԱՊՐԻԼ 1979 — ԿիրԱԿԻ ԺԱՄԱԿԱՆ 1-ԻՆ ՑԻՇԱՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱԴՐՈՅ ԱՄԵԿԵՐՈՅՑԹ Ապրիւեան Եղեռնի եւ Քսաններու Փրաւիտէնս, Հնչակեան Մ. Ճիւղի կողմէ
- 16 ՄԱՅԻՍ 1979 — ԶՈՐ. ԺԱՄԱԿԱՆ 1-ԻՆ ՄԱՅԻՍԵՐՈՒ ՕՐ ԵՒ ՃԱՇ
- Ուստի Հնչակեան Տան մէջ Կը հրաւիրուի ամբողջ համայնքը
- 17 ՅՈՒՆԻՍ 1979 — Կիրակի ԺԱՄԱԿԱՆ 1-ԻՆ ՑԻՇԱՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱԴՐՈՅ ԱՆՄԱՀ ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐՈՒ Ուստի, Հնչակեան Տան մէջ

Այս տեսակէտով ալ Սարդիս Տիրունին անունը խորհրդանիչը դարձած է հայրենասիրական ճշմարտ կողմնորոշումի մը։

Մնացած է ան մինչեւ օրս զաղափարախօսութեան դպրոց մը՝ իր ստեղծած անմաշէլի աւանդներով։

Կը մնայ, որ իր աւանդները վերաբերուին, կեանքի վերածուին։

Հո՛ն է արդէն զաղափարական ճշմարիտ ճէծութիւններու յաւերժութեան դաղտնիքը։

ԳԱԼԻՖՈՐՆԻԱ

Հ. Մ. Մ. Ի - ՀԱՅ ՄԱՐՄԱՐՁԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ - ԱԿՈՒՄԲԻՆ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՏԱՐՈՒԵՑԱԿ ԲԱՑԱՐԻԿ ՇՈՒՔՈՎ

Մարտի 3-ին, 1979, Շաբաթ երեկոյեան ժամը 7-ին, ընտրանի հոծ բացմութեան մը ներկայութեան, տեղի ունեցաւ Փաստինայի Հ. Մ. Մ. Ի նոր ակումբի բացման հանդիսութիւնը, որուն հովանաւորութիւնն ստանձնած էր Ամերիկայի Արևելմտեան թեմի Հայոց Առաջնորդ՝ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեան, իսկ նախագահութիւնը՝ ազգային բարերար Տիգրան Արշակ Տիգրանեան:

Ներկաներուն մէջ կը նշմարուէին Հայ Կաթողիկէ Համայնքի հոգեւոր Հայրեր՝ Գեր. Հ. Միքայէլ Վրդ. Ազրեան եւ Հ. Յովհ. Վրդ. Հեղուցիւն, Փաստինայի Հայոց Հովի Հովհ. Տ. Նարեկ Վրդ. Մաֆաղէւեան, ինչպէս նաև Ա. Ա. Կ. Հ. Յ. Հ. Յ. Բ. Բ. Բ. Բ. Բ. Մ. Ի. Հ. Բ. Բ. Մ. Ի. Հ. Ա. Ա. Կ. Բ. Բ. Յովհի Հայութիւն ու Հայրենակցական տարրեր կազմակերպութեանց ներկայացուցիչներ։

Հայ մամուլը կը ներկայացներ «Նոր Օր», «Ասուրէղ», «Լրարեր», «Քաջ Նազար», «Նոր Կւանք», «Արմինիւն Օպերվըր», «Երիտա-


սարդ Հայաստան», «Ապրիլ» երկօրեայ թերթերու, շաբաթաթերթերու ու ամսաթերթերու խմբագիրներ ու թղթակիցներ։

Պր. Արշակ Տիգրանեան՝ որոտընդուտ ծափահարութիւններով կտրեց աւանդական ժապաւէնը։ Այսուհետեւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ս. Գ. Կ. Արեւմտեան Ամերիկայի Գործադիր Մարմնի Ատենապետ եւ Հ. Մ. Մ. Ի Փոխ-Ատենապետ ընկ. Գարրէէլ Մորոյեան։ Ան սրտանց բարի դալուստ մաղթեց ներկաներուն եւ ապա պարզեց Հ. Մ. Մ. Ի փառաշուր անցկալի առընթեր ներկայի վսեմ առաջարանեցները որ է՝ նոր սերունդին ջամրել առողջ միտք, ասող մարմնի մէջ։ Անոնց մէջ սուուցանել ուր հանդէս հայ մշակոյթի եւ Մայր Հայունիքին։

Անդւերէն լեզուով ելոյթ ունեցաւ Հ. Մ. Մ. Ի Աենապետ՝ ընկեր Փիթըր Տարագնեան։ Ան հեց անցնող մէկ տարուան ընթացքին Հ. Մ. Մ. Ի կատարած իրադումները՝ ակումբի իրականութիւն գառնալը, Տիգրանեանց Վար-



Ազգային Բարերար՝ Տիգրան Արշակ Տիգրանեան Հ. Մ. Մ. Ի ակումբի բացման աւանդական ժապաւէնը կարած պահուն։ Իր կողքին (նկարի աջին) Ամերիկայի Արևմտեան թեմի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեան։ Նկարի ձախին՝ Ս. Գ. Հնչակ-եան Կուսակցութեան Ամերիկայի Արևել։ Երջանի Գործադիր Մարմնի Ատենապետ՝ ընկեր Գարրէէլ Մորոյեան եւ Փաստինայի Հայոց հոգեւոր Հովիւ՝ Հովհ. Հայր Նարեկ Վրդ. Մաֆաղէւեան։



Ողջոյնի եւ օրհնութեան խօսք կ'ուղղէ գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեան. իր կողքին
կ'երեւայ Հ. Մ. Մ.ի Ատենապետ՝ ընկեր Փիթլը Տարադճեան:

Հութեան կազմուիլը, ֆութպոլի երկու խուժ-
բերու ստեղծուիլն ու Նոր Արքունի մշակու-
թային Միութեան գոյառումը:

Կարդացուեցան չնորհաւորական հեռա-
զիւներ՝ Մ. Դ. Հ. Կ.ութեան ԱՄՆի Վա-
րչէ Մարմնի, Աւատր քաղաքի Ա. Դ. Հ.
Կ.ի Մասնաճիւղի եւ Տիկնանց Միութեան եւ
Լոս Անձելըսի Թէքէեան Մշակութային Մի-
ութեան Վարչութեան եւ այլոց կողմէ:

Ներկայ եղող քոյլ կազմակերպութիւննե-
րու կողմէ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ՝
«Նոր Օր» երկորեայ թերթի խմբագրապետ
Տիար Ասատուր Տէօլիթեան: Ան իր ջերմ
չնորհաւորութիւնները փոխանցեց Հ. Մ. Մ.ի
վարչութեան եւ յաջողութիւն մաղթեց մեր
նորահաս սերունդին մտաւոր եւ Փիգիքական
առողջ դաստիարակութիւն ջամբելու դործին
մէջ:

Ելոյթ ունեցաւ նաև օրուան Նախագահ
Տիար Արշակ Տիգրանեան եւ ընդդեց որ
մարմնամարզութեան առընթեր շատ կարեւոր
է նաև առողջ նկարագիր կերտելու եւ տի-
պար հայեր պատրաստելու կոչուած մէր աղ-
դային տարրեր հաստատութիւններու զերը
եւ յաջողութիւն մաղթեց Հ. Մ. Մ.ի աղոօ-

դուտ զործերուն:

Հանդէսը եղամփակեց Հիւս. Ամերիկա-
յի Արեւմտեան թեմի Առաջորդ Գերշ. Տ.
Վաչէ Արք. Յովսէփեան: Ան ըստ «Եկած Ենք
կերտելու զեղեցիկ մողայիք մը: Պէտք չէ
քանդիչ պայքար մղենք, այլ՝ չինիչ: Եթէ
կաղմակերպութեան մը նպատակն է աղնիւ
հողին կերտել՝ այդ ժամանակ կը յաջողի:
Եյս սրահը ոչ թէ ժամանցի վայրի վերած-
ուի, այլ՝ ըլլայ կրթարան, երիտասարդու-
թեան մէջ կերտէ Փիգիքական եւ հողեկան ար-
ժանիքներ: Եթէ այդպիսի գործի մը կը լըծ-
ուիք՝ անպայման կը յաջողիք: Առ այդ՝ ձե-
ղի կը փոխանցեմ հայրական օրհնութիւններս
եւ լաւագոյն բարեմայթութիւններս Հ. Մ.
Մ.ի ղեկավարներուն եւ բոլոր անդամներուն:

Այսուհետեւ տեղի ունեցաւ քօքէյլ ըն-
դունելութիւն: Հայկական զուարթ եղանակ-
ներու ներքեւ ներկաները հիւրասիրուեցան
շամփայնով եւ մնացին ուշ երեկոյ, եղայրա-
կան հաճելի մթնոլորտի մը ներքեւ, որ՝ ե-
ղակի էր Փաստաթիւնայի համար:

Կատարուեցան նաև սրտարուի նուիրա-
տուութիւններ:

ԹՂԹԱԿԻՅԻՑ

ՃԱՇԿԵՐՈՅԹ - ՊԱՐԱՀԱՆԴԻՒՄ

19 ՄԱՅԻՍ 1979 — Երան Երեկոյեան

ՓԱՍՏԱԹԻՒՅԹ Հ. Մ. Մ. ԿՈՂՄԻ

(Նոր ակումբի բացման առթիւ)

ՔԱԶԱԿԱՆ ԵՐԵՑ ԵԲ

ՀԱՅ

ՄԱՐՄԱՐԱՄԱՐԶԱԿԱՆ

ՄԻԱԽԹԻԽԻՆՅԻ — Հ. Մ. Մ.

ԳԱՆՍԱՏԱՀԱՅ ԿԵՍՆՔ

ԹՈՐԱՆԹՈՅԻ ՄԷՋ ԿԸ ՀԻՄՆՈՒԻ Ս. ԽԱԶ ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՑԻՆ
ԱՆԿԱԽ ՆԻՒ ԵՌՐՔԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՔՆ

Ու վերջապէս կատարուեցաւ իրականութիւնը, հաւատացեալ ժողովուրդին կամքը պարտադրուեցաւ անհնատես հոգեւոր հովիւն ու անոր առաջնորդին փառասիրութեան պատճառաւ: Թորանթոյի Ս. Խաչ Հայաստանեաց եկեղեցին ինքողինք աղաս հոչակեց Հիւսիսային Ամերիկայի արեւելեան թեմի առաջնորդութենէն:

Ծիսական Առոհուրդը բացառիկ ժողովով պաշտօնապէս որոշեց հոգեւոր մխիթարութեանց ու հոգեւոր սնունդի համար հրամիրել Գերձ. Տ. Արիս Սրբ. Եպիս. Շիրվանեանը որպէսպի նախալունէ ծուխին ու մատուցանէ առաջին Ս. Պատարագը:

Ս. Խաչ Հայաստանեաց եկեղեցին կաղմուած ու պաշտօնապէս հաստատուած է մասնաւոր հրամանապրով Օնթարիօ նահանգային եւ կեղրոնական կառավարութեանց կողմէ, ապա զիմած Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի Առաջնորդ Գերձ. Տ. Թորգոմ Սրբափակուոս Մանուկեանին, խողրելով ծուխին վաւերացումը ու միաժամանակ հոգեւոր հոգիւի մը նշանակումը որպէս հոգեւոր սրնունդի մատակարար, իսկ 1978ի Սեպտեմբեր Խաչերացին ալ Անդրանիկ Պատարագի մատուցում:

Ծիսական խորհուրդի ատենապետ Տոքթ. Ար. Վարդան Այնէճեան մասնաւոր պատուիրակութեամբ զիմած էր ուղղակի Առաջնորդ Սրբաղանին, Նիւ Եռոքի Առաջնորդարանին մէջ, ուր սակայն տեղի ունեցած մտերիմ կարծիքներու վոխանակութիւնը ոչ մէկ արդիւնք տուած էր:

1979ին, Յունուարի վերջերը Ս. Խաչ եկեղեցւոյ ծիսական խորհուրդին հաւատացեալ ժողովուրդը պահանջեց հոգեւոր պաշտամունքի մատակարարում, հոգեպարար չարականներով ու հոգեւոր երաժշտուեթեամբ: Ծիսական խորհուրդը իր հաւատացեալներու վախարին դոհացման համար մասնաւոր կարգադրութիւններով Գանատայի կաթողիկէ համայնքի եկեղեցիներով կարգադրութիւններ կը լունէ Փետրուար 11ի, 18ի եւ 25ի:

Թորանթոյի նոր նշանակելի հոգեւոր հովիւր՝ Հոգէ. Վաղգէն Ծ. Վրդ. Քէջէհեան, կը փորձէ խափանէլ այս արարողութիւննե-

րը, Սրբաղան Առաջնորդի անունով զիմելով կաթողիկէ Առաջնորդին եւ կը համոզէ արդեւը ըլլալ, մինչեւ լուսը կը հասնի Ս. Խաչը ծիսական խորհուրդի ատենապետին:

Փոխան ժամերգութեան 24 ժամուայ մէջ 600-է աւելի հաւատացեալներ հաւաքուեցան Օրինեալ Ս. Երրորդուրին Կաքովիկէ Եկեղիցին, Կիրակի, Փետրուար 11-ին:

Գերձ. Տ. Արիս Սրբաղան Եպիսկոպոս Շիրվանեան, Մըապատուած զպիրներով, Ուրարակիր Սարկաւագներով ու Աւագ Սարկաւագներով, իր պարթեւ հասակով զգեստաւորած Սուրբ Պատարագիչի հանդերձով, Հայաստանեաց Եկեղեցւոյ «Հրաչափաց»ով առաջնորդուեցաւ զէպի եկեղեցւոյ դասը ու առա սուրբ խորան:

Լման տարի մը ու մէկ ամիս եւ երկու շարութ անցած էր այն թուեկանէն, երբ Թորանթոյի երկուրդ ծուխը կազմուած էր Օծեալ Առաջնորդական փոխանորդի աշխատանքով, Առաջնորդ Սրբաղանի հրահանգով ու պահանջքով եւ սակայն փոշիացած նոյն Առաջնորդի հրահանգով, քանի որ կարգ մը կողմնակի մարդոց համելի չէր եղած:

Մկան թորանթոհայութիւնը ականատես ըլլալ քմահած կարգադրութիւններու, առանց խողմի խայթի պաշտօնանկ եղաւ իշխանաւորը եւ ոչ մէկ պացտարութիւն՝ երբ հարց արուեցաւ, հաւատացեալներու խոնդրանքներու անտեսում, Մրաղիր կանոնազրի օրէնքներու չորստադրում, Ծիսական Առոհուրդի ընտրեալ երեք վարչական անդամներու բողոքով ներկայացուած հրաժարականներուն անզամ կարեւութիւն չարուեցաւ մինչեւ որ զիսակից ու բանիմաց թորանթոհայութիւնը «պոռթկաց», վեց հարիւր ստորագրութիւններով չողոքադրի գէպի Մայր Աթոռ, ու առ որ անկ է:

Ապօրենութեանց ու չարին յաղթանակեց շինարար ողին, սուեղծուեցաւ Ս. Խաչ Հայաստանեաց Եկեղեցին, որմէ ծնունդ առա Ս. Խաչ Աղղային Ամէնօրեայ Վարժարան եւ Ս. Խաչ Գիշերային չափահաններու վարժարանը:

Երկրորդ ծուխը ապաէնեցաւ սրբաղան խաչին ու իր աշխատանքի ուժը ստացաւ,

կաղմեց Ծիական Խորհուրդ ու Հոգաբարձութիւն, որոնց առենապետության են Տոքթ. Արդար Վարդան Այնէնեան եւ Տոքթ. Նուպար Ալեհանար:

Չորս հարիւրէ աւելի թորանթոհայ հասացեալներ, բոլորն ալ Հայց. եկեղեցւոյ զաւակներ, մասնաւոր զիմումնազգերով զօրսավիզ կանգնեցան նորակազմ ծուխին, հասարմութեան զրաւոր խոստումով իրենց որդիական անկեղծ նուիրումը ցոյց տուին չանդէզ Ս. Էջմիածնի ու անոր արժանաւոր աթոռակալին՝ Ն. Ս. Օ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Շինարար Հայրապետին:

Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի Առաջնորդը ու թեմական Կեղրոնական վարչութիւնը, Առաջնորդի փոխանորդ Յուսիկ Ծ. Վարդը որպէս քննիչ զրկեցին թորանթօ, ան ալ լուծման չաստարեց, փոխանակ Ս. Խաչը վաւերացնելու, ճարպիկութեամբ քանի մը Ս. Խաչի բարի ու աստուածավախ ծխական խորհուրդի անդամներին համոզելով թէ՝ Առաջնորդը չուսովզ վաւերացում պիտի տայ, փորձեց պառակաել կազմակերպուած Աստուածահամոյ գեղեցիկ դործը:

Տարիներէ ի վեր Յունուար ամսուայ վերջին Կիրակին, կը վերապահուէր Ծիական Ընդհանուր անդամական ժողովներու, այս օր հասած ենք 12 Փետրուարի եւ սակայն ժողովի հրաւերը չէ արուած, մինչ հրաւերը նախին տարուայ առենազրութեամբ ու օրակարգերով ժողովի թուականին մէկ ամիս առաջ պէտք է զրկուէր արաւու անդամներուն:

Չոյք Բուռվարներով Սարկաւագներու առաջնորդութեամբ Սրբազն Հայրը ծնրադրեց Սուրբ Խորանին առջև, մասնաւոր արարողութեամբ օծեց Սրբազն Սկիհը ու մատուցանեց իր ազատ եկեղեցւոյ «անդրանիկ Անմահ Պատարագը»: Խօսեցաւ քարոզ մը ուր բնարանը առած էր, Աւետարանի Ս. Մաթէոսի եւ Գլուխի 3, 4, 6, 11-րդ համարները: Յուղումով անդրագարձաւ անցնող մէկ տարուան մէջ պատահածներուն:

Թորանթոյի Ս. Խաչ Հայաստանեայց եղեղեցին զատուելով Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի Առաջնորդարանէն հիմը կը զնէ ապագայի քանատահայ անկախ թեմին, ու կ'աշխատի իր չինարար Հօր Ն. Ս. Օ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Կաթողիկոսի բազանքի:

ԹՂԹԱԿԻՑ

Ի ՅԻՇԱՏԱԿ

ԸՆԿԵՐ ԱՐՍԻՆ ՏԷՊԱՆԵԱՆԻ ՆՈՒԷՐՆԵՐ ԵՒ ՑԱՀԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Ս. Գ. Զնչ. Կուսակցութեան

Ամերիկայի Շրջանի Վարիչ Մարմնին

Մեր խորազաց ցաւակցութիւնները վեթերան ընկեր Արուէն Տէպաղեանի տխուր մահուան առթիւ: Կը յուսահք որ արժէ քաւոր յաջորդներ պիտի զան մասամբ մեղմելու հանդուցեալի բայց ձկած աշխատանքի ծանրութիւնը:

Յարդանք իր յիշատակին:

Ս. Գ. ՀւԶ. ԿՈՒՍԱԿՑԱԽԱԽԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ
ԱՐԵՒՄՑԵԱՆ ՇՐՋԱՆԵՐԻ ԳԱՐԾԱԴԻԲ ՄԱՐՄԻՆ

* * *

Վեթերան ընկեր Արուէն Տէպաղեանի անակալ տխուր մահուան առթիւ մեր խոր ցաւակցութիւնները կը յայտնենք Ս. Գ. Հւնչակեան Կուսակցութեան Ամերիկայի Շրջանի Վարիչ Մարմնին, «Եր. Հայաստան»ի վարչութեան, Աահակեան-լ. Մկրտիչեան դոլեծի եւ կիլիկեան Վարժարաններու օժանդակ մարմնին եւ հանդուցեալ ընկերոջ ընտանեկան պարագաներուն:

ԹՈՐՈՒԹՈՅԻ ՀՆՉ. Մ. ՃԻՒԴ
Թորոնիրօ, Գանատա

* * *

Հանրածանօթ Հնչակեան վեթերան ընկեր Արուէն Տէպաղեանի եւ իր կնոջ՝ խօժէնի տըխուր մահուան առթիւ, փոխան ծաղկեպատկի, 25 տոլար կը նուիրեմ «Եր. Հայաստան»ին եւ միանդամյն խոր ցաւակցութիւններ կը յայտնեմ իր ընտանեկան պարագաներուն:

ՑԱԿՈԲ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Փրաւիտէն, Բ. Ա.

* * *

Իր կուսակցական եւ հանրային գործունէութեամբ հանրածանօթ վեթերան Հնչակեան ընկեր Արուէն Տէպաղեանի եւ իր կնոջ չարագէտ մահուան առթիւ, փոխան ծաղկեպատկի, 10 տոլար կը նուիրեմ «Եր. Հայաստան»ին:

ԲԱԲԴԻՆ ԳԱՎԱՐԵԱՆ
Ուայրինալիլ, Մէս.

ՓԱՅԼՈՒԽ (ԲՈԼԻ) ՍԻՄՈՆԵԱՆ



Փայլուն Սիմոնեան (աղջկանութեան անոնվ), Փայլուն Կոչկարեան), 1912ին ի վեր բնակութիւն հաստատած էր, Վօթրվվիթ քաղաքի մէջ ։ Եւ ։ Ծնած էր կրզրումի Օրօր զիւղին մէջ։ Ամուսնացած էր Յովհաննէս Սիմոնեանի հետ, որ Տարման գիւղի մէջ ծնած եւ մեծացած էր։

Ունէր երեք զաւակներ՝ Ժիրայր, Արամ եւ Հրայր։ Երեք զաւակներն ալ Երկրորդ մեծ պատերազմին զինուորական ծառայութիւն բերին Ամերիկեան բանակին մէջ։

Փայլունի հօր անունն էր Խաչատուր Կոչկարեան, իր մօրը անունը՝ Խաչիաթուն Ալմավետեան, քոյրը՝ Նաղիկ Պողիկեան, մահացաւ Սէնթ Լուիզի մէջ։ Եղբայրներէն Սարգիսը՝ մահացաւ նմանապէս Սէնթ Լուիզի մէջ եւ Արամը՝ մահացաւ Հայաստանի մէջ։

Մէծ Պատերազմի ընթացքին, Հրայրը զինուորադրուեցաւ 1942ի Նոյեմբեր 18-ին։ Ան զինուորական նախնական ուսումը ստացաւ Նեւ Երրքի Քէմփի Արթընին եւ Ալսպամայի Ֆորթ Մաքլանի մէջ։ 1943-ի Մայիս 27-ին զրկուեցաւ Եւրոպական պատերազմական ճակատը, ճամբորդութիւն ընելով Սաթլընտի եւ Անդիլոյ մէջ։ Ասիկա ճիշտ ընդհանուր Յարձակողականի Տի Տիզ ըստած օրերուն կը զուղագիտէր։ Ան վարպետ Հրացանազարկ էր եւ կապուած էր 175րդ Հետեւակազօրքի, 29րդ Զօրաբաժնին, իլ անուն խմբակին։ Այս զօրաբաժնին անունն էր Կապոյտ եւ զորչ զօրաբաժնի։ Ան այս ընդհանուր յարձակողական օրերուն, այսինքն Յունիս 16, 1944-ին զոհ ե-

Ի ՑԻՇԱՏԱԿ

Սիրելի ամուսնոյս, ողբ. ՎԱՐԴԱՆ ՆԱ-
ՃԱՐԵԱՆԻ մահուան 15րդ տարեդարձին առ-
թիւ, անոր անմոռանալի յիշատակին, որպէս
թարմ ծաղկեփունջ, 20 տուար կը նուիրեմ
«Եր. Հայաստան»ին։

Ուստի, Մէս.

Արուսեակ Նանարեան

դաւ Թրահսայի Սէնթ Լո, ըրջանին մէջ, հա-
զարաւոր այլ զինուորներու հետ, որպէսզի
Ամերիկեան եւ թէ ամբողջ աշխարհը պատ-
եւ խաղաղ ապրի։

Սարձընթ Հրայր Սիմոնեանի մարմինը Ա-
մերիկա զրկուեցաւ 1948ի Ապրիլ 26ին եւ թա-
ղումը կատարուեցաւ Մընէնտղի Ալպընի Բու-
րը գերեզմանատան մէջ, զինուորական յա-
տուկ արարողութիւններով։

Տիկին Սիմոնեան Ամերիկեան կառավա-
րութեան կողմէ անուանուեցաւ «ԿՈՂՏ ՍԹԱՐ
ՄԱՏՐԻ»։

Տիկին Սիմոնեան, Ս. Պետրոս Եկեղեցւոյ
Եկեղեցակը Տիկնանց Միութեան հիմնագիր
անդամներէն մին էր։ Այս Միութիւնը հիմնը-
ւած է 1914ին, երբ 49 տիկիններ անդամակ-
ցեցան, Ամերիկահայոց Առաջնորդ Արքն
վրդ. Վեհունիի նախագահութեամբ։

Վօթրվվիթ քաղաքի Սարձընթս Սիմոնեան
եւ Աւագեան, Վեթերաններու Բոսթը իր անու-
նը առած է ի պատիւ Տիկին Սիմոնեանի նա-
հատակեալ որդույն, եւ ի պատիւ Սարձընթ
Մայքրլ Աւագեանի, որ նմանապէս Վօթրվվիթ
քաղաքէն զոհ դացող Հայ զինուոր մը եղած
է։

Տիկ. Փայլուն Սիմոնեան մահացաւ 1978ի
Հոկտեմբեր 2ին, Ալպընի Գատունթի Նըրսինկ
Հոմին մէջ, ուր կը մնար տասնը ինը ամիս-
ներէ ի վեր։ Որու ընթացքին իր երկու վեր-
ապրոզ զաւակները՝ Ժիրայր եւ Արամ, ամէն
օր, առանց բացառութեան, կ'այցելէին իրեն։

Թաղման կարգը տեղի ունեցաւ Հոկտեմ-
բեր 4ին, Վօթրվվիթ քաղաքի Ս. Պետրոս Հա-
յաստաննեաց Եկեղեցւոյ մէջ, ձեռամբ Հողե-
ւոր Հովիւ Արք. Տէր Կարէն քհնյ. Կտանեա-
նի։ Մարմինը ի հող զրուեցաւ Մընէնտղի,
Կարլընի Բուրը գերեզմանատան մէջ։

Իր ետին կը թողու նաեւ ութը թոռներ։

Այս ախուր առիթով, ի յիշատակ իրեն,
զաւակները՝ Ժիրայր եւ Արամ Սիմոնեաններ,
25 տուար կը նուիրեն «Եր. Հայաստան»ին։

Բարեկամ մը